

ըը իրարմէ շատ կը տարբերին : ( Ճրի-  
նակի համար , եղան միսը աւելի ջղոտ ,  
կարծը , հիւթալից , սննդարար է , և  
աւելի ոյժ ու արիւն կը գոյացընէ՝  
քան թէ կովունը : Բայց շատ ան-  
գամալ կ'ըլլայ որ կովունը աւելի դիւ-  
րամարս ու քիչ տաքցընող կ'ըլլայ ,  
մանաւանդ խաչածը որ աւելի ախոր-  
ժահամէ : Հորթու միսը աւելի կա-  
կուզ , զովացուցիչ թուլացուցիչ է ,  
և գրեթէ բոլորովին տարբեր է հա-  
ւու մսէն . խորպահծը դիւրամարս է ու  
տաքութիւն չպատճառեր : Հորթու  
միսը խիստ օգտակար է հիւընդ-  
քաղներուն , այսինքն նոր հիւանդու-  
թենէ ելած մարդկանց :

Անչպէս որ յայտնի է՝ իրեք կարգ կը  
բաժնուին կովուն տեսակները, այս-  
ինքն կով, եղ ու հորթ, որ շատ տեղ  
հասարակ ժողովրդեան սովորական  
կերակուրներն են :

Գրեթէ նոյնպէս իրեք կը բաժ-  
նուին բոլոր ուրիշչորդուանիներն ալ:  
Օ որ օրինակ արու ոչխարին միսը սաս-  
տիկ սննդարար է, ու ամենեին եզան  
մսին յատկութիւնները ունի՝ ոչխա-  
րի միսէն աւելի տաքցընող ու ախոր-  
ժահամ է: Պառան միսը հորթու  
մսին կը նմանի, բայց պէտք է նայիլ  
որ թէ գառը և թէ հորթը ոչ խիստ  
պզտիկ և ոչ ալ խիստ մեծցած ըլլան:  
Պրեթէ նոյն յատկութիւնները ունի  
եղերուին ու վայրի այծուն միսը:  
Ո՞ւ ատղաշ եղերուն և ուլը աւելի փոր-  
հարութիւն կը պատճառեն. միսերնին  
փափուկ է, ու մարդուս արիւնը չշատ-  
ցըներ:

Երկու տեսակ միու ալ կայ որ բոլոր զովին տարբեր յատկութիւններ ունին, իրենց տարիքին պատճառաւ և իրենց սննդեանը տարբերութենէն. այսինքն գետնափոր Ճագարներունն ու նապաստակներունը. ասոնց միսը սե ու տաքցընող է, իսկ ազատներունը Ճերմակ՝ անհամ ու թուգրնող է:

Հաւու միսը բաղին մսէն աւելի  
թեթև ու ձեզմակ է, մանաւանդ  
վառեկինը որ հիւանդոտ մարդկանց,

տկար ստամոքս ունեցողներու և ջեր-  
մոտներու խիստ աղէկ է :

Աւրիշբան մ'ալկայ որ խիստ հարկաւոր է գիտնալը . այսինքն մի և նոյն կենդանւոյն այլ և այլ անդամները իրարմէ տարբեր յատկութիւններ ունին . զոր օրինակ ոսկորներուն մօտեղած մսերը աւելի համով են քան թէ ուրիշ մսերը . ներսի մսերը աւելի փափուկ են քան թէ դրսինները՝ որ կարծր ու ջղոտ կ'ըլլան . աս պատճառաւ քամակին ներսի կողմի եղած մըսերը շատ աւելի յարգի են :

Հաւեղէններուն թեն ու կուրծքը  
աւելի փափուկ ու դիւրամարս է,  
քան թէ կոնըկի ու ոտքերուն միսը :  
Ինդհակառակն անոնք որ աւելի կը  
թռչին քան թէ կը քալէն՝ անոնց  
թերուն միսը պինտ է ու ոտքերու-  
նը փափուկ : Պղտիկ թռչունները ա-  
ւելի ախորժամեն՝ քան թէ սնըն-  
դարաբ :

Օռվային թռչունները ընդհան-  
րապէս ան համը կ'ունենան ինչ բա-  
նով որ կ'ապրին . և որովհետեւ սովո-  
րական կերածնին ձուկ է , ուստի ա-  
ւելի ձկան համ ունին . իսկ մսերնին  
սովորաբար թեթև , անախորժ է ու  
քիչ մնունդ կուտայ :

5.5.8

ԲԱՐՎԱՐԻ ԳԻՏԵԿԱՔ

ՀԱՆՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

፩፻፲፭፻፯፻

ՊԱՐԴԵՂԸ՝ տեսակ մը աղէ որ սովորաբար կը գտնուի ան երկիրները՝ ուր որ մարած հրաթուխի նշաններ կան. անուանի են Խտալիայի երկու հանքերը, մէկը Դիվիթավէքքիաքաղաքին քով Ձորֆա ըսուած տեղը, մէկայը Խափոլիին մօտ Ոովֆաթարա

• C. - P. : P. - Alun.



Ներքուն պաշտվի աղբերը :

ըսուած ծծմբահանքին մէջ։ Տեղ տեղ ջրեր կը գտնուին որ մէջը լեցուն է պաղլեղի մասունք, ուստի սաստիկ փոթ ոթահամ են։ այսպէս է Ինդ-ղիայի մէջ հեքֆոլ ըսուած գեղին քով պաղլեղի աղբիւրը, որուն պատկերը հոս կը դնենք։ Ինյց սովորաբար արհեստով կը հանեն պաղլեղը՝ այլև այլ պաղլեղոտնիւթերէ ու հանքերէ։

**Պաղլեղը ջրի մէջ կը հալի**, իսկ տաքցընելով բոլորովին կը լուծուի ու փրփուր և կազ կը դառնայ։ Դեղերու մէջ շատ կը գործածուի, բայց աւելի հարկաւոր սեպուած է արհեստներու մէջ։ ուստի միայն Գաղղիայի գործարաններէն տարին Զ միլիոն քիլոկամ պաղլեղ կ'ելլէ։ Լերկարարութեան մէջ գոյները լաթեղէններուն վրայ հաստատող նիւթերուն գլխաւորներէն մէկն է։ կապոյտ ներկ ու զանազան լաքեր շնուրու մէջ ալ կը մտնէ։ կաշիներն ու մորթերը փտութենէ պահելու համար կը գործածուի։ Ճարպէ մոմերը ասով աւելի ճերմակ ու պինդ կ'ըլլան, ու փայտեղէնները ասոր ջրովն որ թրջուին՝ կրակէ կը պահուին ու դիւրաւ չեն բուրնկիր։

### ԲԱԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

#### ԱԿՀԵՌԱՆՔ ԻՆՍԱՓԱՆՈՒԹԵԱՆ :

Բ .

ՅԱՅՑՆԻ Ու ԳԵՂԵՋԻԿ ՃՄԱՐՄՈՒԹԻՒՆ մըն է, [թէ Պ] Ի՞նձ է Ի՞ստուածի փոքունս ։ Ի՞ստուծոյ մեծութիւնը տեսնելու համար հարկաւոր չէ որ մարդս մտքով երկինքը վերանայ, հաստատութեան ընդարձակութիւնը չափէ, կամ արեւուն՝ մոլորակաց ու ասողերուն մեծութիւնը՝ գեղեցկութիւնը ու շրջանը զննէ։ բաւական է որ խելքով դիտէ մէկը արարածոց մէջէն

նաև ամենափոքը էակ մը . վասն զի Ի՞ստուծոյ արարածները ինչպէս մէյ-մէկ պղտի հայելիներ՝ մեզի ամբողջ կը ցուցընեն Ի՞ստուծոյ մեծութեան պատկերը։ Ծկայ բնութեան մէջ նուաստու անարժան բան մը Ի՞ստուծոյ մեծութեանը . նաև պղտիկ աւազանման կամ փոշետեսակ հնտիկը զարմանալի է իմաստուն մարդուն աչքին առջեր . վասն զի աս պղտիկ ու գրեթէ աներեսոյթ հունափին մէջ՝ ամբողջ բոյս մը կը տեսնէ, որ հողին մէջ ծածկուելով պիտի բուսնի, ու գեղեցիկ ծաղիկներ կամ պտուղներ պիտի տայ։ Դաւք ալ, որդեակը, տեսնելով թէ Ի՞ստուծոյ ստեղծուածոցը մէջ չկայ արհամարհ բան մը, Ճանչցէք ասով ձեր գերազանցութիւնը։ գիտցէք որ Ի՞ստուած նոյնակէս հիմակուընէ դրեր է ձեր մտացը մէջ ապագայ գեղեցիկ առաքինութեանց սերմունքը, որ լաւ դաստիարակութեամբ ու ազնիւ խրատներով օրէ օր պիտի ծլին ծաղկին, որով նախ ձեր անձին ու ետքը ձեր ազգին օգտակար ըլլաք։ Ի՞ս պղտիկ բարոյականովս ըսկընք երկրորդ գասերնիս։

Որովհետև առջի դասին մէջ խօսեցանք ընդհանուր բուսոց մասանցը վրայ, հիմա ամէն մէկ մասին վրայ աւելի ընդարձակ խօսինք, արմատէն սկսելով։

Ծունկի մը կենդանութեանը գըլխաւոր մասն է արմատը, որ կը ծածկուի հողուն տակը, ու համարձակ կը տարածուի։ Այնչափ է արմատին տարածուելու ոյժը, որ ինչուան կը լիմնտրներու ու պատերու Ճեղքուածներուն մէջ մտնելով՝ բռնութեամբ կը բաժնէ ու կը փլցընէ։

Արմատը ընդհանրապէս դէպ 'ի գետնիս կեդրոնը կ'երկըննայ. [թէ որ հունտ մը գլխ'ի վար իյնայ հողուն մէջ, այսինքն ցողունին կողմը վար ու արմատը վեր, ինքիրմէն կը շտկուի, ցողունը վեր կը դառնայ ու արմատը վար։

Հունթէր բնագէտը ուղելով փոր-